

623.459  
4-45.

4 AUG 2016



Հրատարակութիւն Հիմանանի  
Օգութեան Խաչի Շրջանային  
Վարչութեան



ՏՈՒԲԾ. Օ. ԿԵՐԿԵՐԵԱՆ

ՕԴԱՅԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ  
ՎՏԱՆԳԸ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ  
ՄԻԶՈՑՆԵՐԸ

Կարդացէք եւ պահեցէք ոռյն գրքոյկը.  
Օրին մէկը ան կընայ կեանքերնիդ փրկել.



ՏՊ. «ՓԻՒՆԻԿ»

ՎԱՐԴԱԿԱԿ Ս. ԲԻՒՐԱՏ ԵՒ ՈՐԴԻ  
ՊԻԵՐՈՒԹ (Նահր)

1940

623.459

4-45

20.05.2013

ԳԱՅԻՆԻ ՄԵԺՅԱԿԱԿԱՆԱԿ  
ՄԻԿՐՈՖՈՒՆԴ ՎԱՆԻ ՄԱՅԻՍԻ Թ  
ՄԱՅԻՍԻ ՎԱՐԺԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՄԱՅԻՍ  
ՎԱՐԺԱՐ ՄԻԿՐՈ  
ՎԱՐԺԱՐ ՎԱՐԺԱՐ ՎԱՐԺԱՐ  
ՎԱՐԺԱՐ ՎԱՐԺԱՐ

Վարժար մայիս ամսագույն առ պատրիարք  
Ամենա ամսագույն առ պատրիարք առ պատրիարք

623.459

4-45



ՀՀ ԱՊՀ ԱՊՈՎՈՅԻՆ ՀԻՔԱՆԱԿԻ  
ՕԳՆՈՎՈՅԻՆ ԽԱԾԻ ՇՐՋԱՆԱյին  
ՎԱՐԺՈՎՈՅԻՆ

## ՏՈՔԹ. Օ. ԿԵՐԿԵՐԵԱՆ

ՕԴԱՅԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ  
ՎՏԱՆԳԸ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ  
ՄԻԶՈՑՆԵՐԸ

Կարդացեք եւ պահեցեք սոյն գրքոյից.  
Օրին մէկը ան կը նայ կեանք երնիդ փրկել.



ՏՊ. «ՓԻՒՆԻԿ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ Ս. ԲԻՒՐԱՏ ԵՒ ՈՐԴԻ  
ՊԼԵՐՈՒԹ (Նահի)

1940

623.459

1-45

13.325

## ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Ամեն մարդ խաղաղութիւն կ'ուզէ:

Ամեն ո'ք, երկրագունտիս վրայ, այս ըռ-  
պէիս, իր հոգիին խորքէն խաղաղութիւն կ'ուզէ:

Հզօրներն իսկ, հակառակ իրենց աշխարհա-  
կալական և հողային տիրապետական անյադ  
մղձաւանչին, իրենց հոգիին խորքէն կ'ատեն  
պատերազմը:

Որովհետեւ ամէն մարդ կը գուշակէ, կը  
նախատեսէ, այն ահռելի և քստմնելի հեռանը-  
կարը որ կը ներկայացնէ ներկայիս պատերազմի  
վտանգը. Պատերազմը չէ այնպէս, ինչ որ էր  
երբեմն. Քաջ պէտք է զիտնանք ուրեմն երկու  
ռան:

1) Որ՝ ներկայիս հակառակ միջազգային օ-  
րէնքներու և պատերազմական գաշնազը բրու-  
իւրաքանչիւր պատերազմիկ կողմ՝ մարդկու-  
թիւնը սպաննող, քաղաքակրթութիւնը բնաջըն-  
ջող, գիտական ամենասոսկալի, քիմիական տը-  
մարդկային եւ աներեւակայելի գէնքերով աս-  
պարէզ պիտի իջնէ:

2) Որ՝ ներկայիս պատերազմը ո'չ միայն  
ցամաքային, ծովային, լնդնվեայ, այլ նամա-



61990-67

Նաւանդ օղային է և թէ սոյն օղային վտանգը  
կ'սպառնայ ո՛չ միայն պատերազմիկներուն, այլ  
կընայ սպառնալ ճակատէն շատ հեռու գտնուող  
անպաշտպան ժողովուրդին:

Ահա թէ ինչո՞ւ համայն տիեզերք, սոյն գի-  
տակցութեամբը, սոսկում կ'զգայ պատերազմէն  
եւ խաղաղութիւն կը բաղձայ:

Եւ ահա թէ ինչո՞ւ սոյն մի քանի տողերով  
կ'ուզենք խիստ ամփոփ խտացեալ կերպով բա-  
ցատրել էականը՝ թէ ի՞նչ է օղային վտանգը  
և ինչպէ՞ս ինքնապաշտպանուելու է:

Այսպէսով կը խորհինք խիստ օգտակար ծա-  
ռայութիւն մը մատուցանել մեր հայրենակից-  
ներուն:

O. Կ.



## ՕԴՍՅՑԻՆ ՔԻՄԻՍԿԱՆ ՎՃԱՆԳԸ

→→→••←←←

1914էն ի վեր 1200 նիւթեր նկատի առնը-  
ւած, 700 տեսակ կազեր ուսումնասիրուած, 70  
տեսակ փորձուած և 20ի չափ կազեր միայն  
գործածութեան մէջ ներմուծուած են:

Խաղաղութեան ատենի ճարտարարուեստի  
քիմիական հսկայ հաստատութիւնները որոնք  
կը պատրաստեն՝ դեղագործական, անուշահու-  
տութեան, ներկի, լուսանկարչութեան ևայլն  
արտադրութիւններ, իսկոյն կը վերածուին  
քիմիական գինարաններու:

Թունաւոր կազերը որ 1915-18ի համաշ-  
խարհային պատերազմին ի յայտ եկան, որպէս  
ամենահուժկուն, ամենասպազեցիկ զէնքը և ա-  
մենասրսուազեցիկը, ի՞նչ նորանոր անակըն-  
կալներով, ի՞նչ անլուր և աներեակայելի երեսյթ-  
ներով հրապարակ պիտի գան ո՛չ ոք ի վիճակի  
է հանգամանքօրէն արտայայտուիլ:

Այն ինչ որ գիտենք, այն է որ՝ գործնակա-  
նօրէն գոյութիւն ունին երկու գիտական հսկայ  
ճակատներ:

Մին կ'աշխատի զարգացնել յարձակողականը,

ոչինչի ենթարկել պաշտպանողական միջոցները  
աւելի մարդ սպաննել.

Միսը՝ կ'աշխատի զօրացնել պաշտպանողա-  
կանը, չեզոքակացնել յարձակողական միջոցները  
և պաշտպանել անմեղ մարդկութիւնը վայրագ,  
տմարդի, մահացուցիչ միջոցներուն դէմ:

Օդային վտանգը օրըստօրէ աւելի կ'աւելնայ  
որովհետեւ սաւառնակներու գործելու դաշտը  
կը մեծնայ և ուռմբերու ծանրութիւնը կ'աւել-  
նայ. Երէկ ոմբակոծումներու սահմանը - մի-  
ջոցը 200 քիլոմէթր էր, այսօր 4-500 եւ  
կարգ մը տիպար սաւառնակներ կրնան մինչեւ  
1000 քիլոմէթր և աւելի տարողութեամբ գոր-  
ծել. Շնորհիւնոր րատիօկօնօմէթրիք սխմէմին  
ցորեկուան ոմբակոծումները կրնան շատ բարձ-  
րէն ըլլալ. Կարգ մը սաւառնակներ կրնան ամ-  
պերուն մէջէն և աւելի բարձրէն թոփի, ուղ-  
ղութիւննին պահել և զօրեղ կերպով, զինեալ  
վիճակով, ոմբակոծել, յարձակիլ առանց տես-  
նուելու եւ խանգարուելու հակաօդային սպա-  
սարկութեան սաւառնակներէն:

### ՕԴԱՅԻՆ ՑԱՐՉԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԻՄԲԱԿՈՃՈՒԽՄՆԵՐ

1.— Պայմուցիկ ոռումներ. 18—1800 քիլո-  
կրամ ծանրութեամբ:

Անձերու թէ շէնքերու դէմ՝ աւերիչ, քան-  
դող, վիրաւորող, մահացնող:

Կը փշեն՝ նախապէս բռնկած հրկիզումները և  
կը հրահրեն:

Կը ցըռւեն, կը տարածեն, փքոցի նման,  
թունաւոր կազերը:

Դէպի խորութիւն, 300 քիլոկրամէն աւելի  
կշող ոռումբերը կը թափանցեն հողին մէջ,  
տուները, ներքնայարկ թաքստոցները մինչեւ  
12-20 մէթր, իսկ պէթօն արմէին մէջ մինչեւ  
1-4 մէթր. Նշանառութեան մարզին մէջ հրե-  
տանիներու չափ կատարեալ չէ, սակայն վեր-  
ջին սպանիական քաղաքացիական պատերազմը  
խիստ օգտակար փորձառութիւններ և մարզում-  
ներ սորվեցուց:

2.— Հրծիգ ոռումներ. 2 տեսակ են:

Բոցավառ եւ գիւրութեամբ բռնկող հեղուկ  
նիւթեր կը պարունակէ և անմիջապէս բռն-  
կելով, զօրաւոր հրդեհներ կը պատճառեն:

Թեթև մետաղներու բաղադրութիւն մը,  
1—10 քիլոկրամ ծանրութեամբ, բռնկումը  
1500—2500 աստիճան չերմութիւն կ'արտադը-  
րէ և իր այրեցումին հարկաւոր թթուածինը իր  
մէջը կը բովանդակէ, այնպէս որ առանց օդի  
կրնայ բռնկիլ և այրիլ:

Ասոնք կրնան պարունակել միանգամայն  
պայթուցիկ նիւթեր որոնք կրնան ուշ պայթիլ,  
ինչպէս նաեւ թունաւոր կազեր:

3.— Թունաւոր կազի ոռումներ.

Ասոնք ներկայիս 100 քիլոկրամէն աւելի կը  
կշուն. քաղմամարդ քաղաքներու վրայ սոսկալի

արդիւնքներ կրնան ունենալ: Իրենց արդիւնքին և կազմութեան օրկաններուն վրայ կատարած ազգեցութեան համեմատ կը դասաւորուին հետեւեալ ձեւով:

Ա. Շնչահեղձ կազեր. (կազ սիւֆօքան ու ասֆիքսիան). տիպար՝ քլօր:

Ասոնք կը յարձակին ուղղուի շնչառութեան գործարաններուն:

Իրենց խտացումին և տեւողութեան համապատասխան կ'առթեն թեթև բորբոքումներ կամ լուրջ եւ մահարեր բարդութիւններ:

Վերջին համաշխարհային պատերազմին ամենէն շատ ասոնք գործածուեցան. կազային են. կոհակի ձեւ, ամպի նման կը տարածուին. օ տը ժավլէի հոտ ունի՝ գորօրինակ քլօրը. ասոնք գործածուեցան գերմաններու կողմէ 22 Ապրիլ 1915ին. Եւ փտած չոր խոտի հոտ ունի ֆուժէնը:

Բ. Խարանիչ կազեր. (կազ վէզիքան). տիպար՝ իբէրիթ:

Ասոնք կը յարձակին բոլոր խնաթաղանթներուն (միւլէօլ) առանց խտրութեան. աչքերուն, շնչառութեան գործարաններուն, մորթի վերնամաշկին, հագուտեղէնի, ուտեստեղէնի. հոդին մէջ կը մնայ մինչեւ 15 օր. կրնայ 5—10 օր աննշմարելի ըլլալ և ինքզինքը չը մատնել.

Ասոնց ամենէն սոսկալին իբէրիթ ըսուածն է որ 1917 Յուլիսին գերմաններու կողմէ Իբրը քաղաքին վրայ գործածուեցաւ:

Այս կազը՝ հեղուկ է. սխտորի հոտ ունի. ու-

րով կը յորջորջուի «կազ մութարտ», իր այրըւածքները կրնան պարզ բորբոքումէն մինչեւ Յրդ. աստիճանի այրուածք ներկայացնել: Իր ազգեցութիւնը՝ դարանակալ, մնայուն և տեւական է:

Գ. Գրգորիչ կալեր. (կազ իրիթան) տիպար՝ «Պրոմիւր տը պէնզիլ արսին» Ասոնք կը յարձակին բոլոր հիւսուածոյներու եւ խնաթաղանթներուն բացի թոքի բջիջներէն: Ասոնք 2 տեսակ են՝

1] Արտասուարեր կազեր. (Լաքրիմօժէն) Երբ աչքի թաղանթներու ազգեն. ասոնք նպատակ ունին առժամեայ կերպով կոյրցնել պատերազմիկները: Կան որ կը գործածուին իրայատուկ ատրճանակածեւ գործիքներով թշնամիին կամ ոճրագործին նրեսին, զայն կոյրցնելու և ձերբակալելու համար. կան որ խիստ սիրտ խառնըւուք և փսխուք կը պատճառեն «վօմիթինք կազ»: Քլօրօպիքրին՝ որ համեմահացի հոտ ունի (ըէն տէրիս):

2] Բոնզուացնող կազեր. (Անդէրնիւթաթուար) Երբ շնչառութեան ուղիներուն ազգեն՝ կը բուընդտացնեն, հազ եւ փսխուք, կոկորդի այրուածք, քիթի հոսում, թուքի շատնալ եւն. կը պատճառեն: Ասոնք հեղուկ կամ խիստ հիւլէացած փոչի վիճակի մէջ պայթուցիկ ուումբերով կը նետուին: Ասոնց արդինքը անմիջական եւ անցողակի է: Գերմանները գործածեցին 1917ին,

— 10 —

Յիշենք Հէվիզիթ ըսուած կազը՝ գտնուած  
Ամերիկացիի մը կողմէ. Ժէռանիօմի հոտ ունի.  
Իրէրիթէն աւելի վէսիքան է. Կը յորջորջուի մա-  
հուան ցողը. սոյն կազը անձրեւի նման կը թա-  
փեն:

Յիշենք Կազ Լապիրէնթիք (բաւղային կադ) ըսուածը որ գլխի պտոյտ պատճառելու յատուկ է:

Յիշենք բոցավառ և հրկիզուելու ենթակայ հիւթերու մասին որոնք պիտի նետուին ան-  
տառներու եւ բազմութիւններու վրայ:

Յիշենք (լէ կազ ֆիւմիթէն) ծուխ արտադրող կազերը որոնք կը գործածուին մարտական որ-  
պէս հնարք և վարպետութիւն. Ասոնք կ'արտա-  
դրեն անթափանցիկ և երբեմն ալ թունաւոր ամպեր, չուարեցնելու համար թշնամին:

Գիտական աշխարհը կը խօսի նաեւ հեղուկ նիւթերու կամ բիւրեղացած փոշիներու մասին որոնք ո՛չ միայն թոյներ այլ նաեւ հիւանդա-  
րեր միքրոպներու գիւլթիւներ կը պարունակեն և պիտի սրսկուին յատուկ սաւառնակներու մի-  
ջոցաւ անմեղ ժողովուրդներու և քաղաքներու վրայ:

4. Ընդհ. Թունաւոր կազեր. (Թօքսիթ Ժէնէո)

Ասոնք մորթին կամ խլնաթաղանթին ո՛եւէ վնաս չեն պատճառեր. Տեղական հանգամանք չունին այլ ընդհանուր. Շնչառութեան գոր-  
ծարաններէն ներս կը թափանցեն եւ կ'ազդեն՝  
արեան, սրտին և ջիղերուն և մեր նեղքին գոր-

ծարանական կազմերը կեանքի անընդունակ կ'ընեն:

Ա. Ասիտ սիանիտրիգ և գագօտիլիզօսիանիտ կազերը. որոնք խիստ ցնցող են. կրնան Յ վայր-  
կեանէն մահացնել իրենց քանակին համեմատ. լեղի նուշի համն ու հոտն ունին. խաղաղու-  
թեան ատեն՝ կը գործածուին կենդանիներն ու  
միջատները սպաննելու. Երկրորդ կազը՝ անձրեւի նման կը նետուի օդին մէջ և անմիջապէս կը կոյրցնէ ժողովուրդները որոնց կը հասնի, կը դպչի կամ կը հասնի միմիայն անոր բուրումը:

Բ. Օքզիտ տը քարպօնը. Խաղաղութեան ա-  
տեն մեր կրակարաններէն, վառարաններէն և  
օդակազի լամբաներէն արտածուած և 20առ հա-  
րիւր թունաւորութեներ պատճառող կազն է: Նա  
մէկ օրէն միւսը կրնայ պատերազմի կազերէն  
ամենէն սոսկալին եւ մահացուցիչը դառնալ:  
Օրինակ՝ 150 կըամնոց պայթուցիկ ոռումբ մը  
կ'արտադրէ 10 մէթր խորանարդ Օքզիտ տը  
քարպօն որը ներքնայարկ ապաստաններու մէջ  
կրնայ օդը ապականել և թունաւորում պատ-  
ճառել: Ի՞նչ պիտի ըլլար արդիւնքը եթէ ոռում-  
բեր պարունակէին, սրսկէին և պայթեցընէին  
հեղուկ օքզիտ տը քարպօնի պլօքնե՛ր: Ապագան  
ի՞նչ անակնկալ վերապահած է... չենք զիտեր:

Վերջացնելու համար ըսենք որ՝

1) Թշնամի օգանաւեր ցածէն սաւառնելով  
կրնան ժողովուրդին վրայ յարձակիլ քարտի-

Ճոցներով (միթրայէօզ), խուճապ և անկանոն փախուստ ստեղծելու համար:

2) Թշնամի սաւառնորդները կրնան մինչև վար իշնալ՝ անկարգելաւորներ (բարաշիւթիստ) յատուկ նպատակներով, ամրութիւններ, կամուրջներ են. քանդելու համար:

### ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Օդային յարձակումներու վտանգին դէմ պաշտպանուիլ, դիմադրական եւ պաշտպանողական միջոցներ նախատեսել եւ վտանգը կանխել, ոչ թէ պատերազմի վախն ու սարսափը տարածել և ժողովուրդը խուճապի մատնել է, այլ հայրենասիրական եւ մարդկային պարտականութիւն մըն է՝ դաստիարակել և կանխապատրաստել ժողովուրդը, դիմագրաւելու վրտանգը՝ գիտակցաբար, հանդարտութեամբ և պաղարինութեամբ, չգտնուելու համար անակընկալի և անպատրաստի դրութեան առջև:

Պաշտպանութեան յատակագիծը.

1) Ընդհ. Ապահովութեան կարգադրութիւններ. (հետազոտիչ, պահակ, լրաբեր, ահազանդ, հազորդակցութիւն են):

2) Գործոն պաշտպանութեան կամ դիմադրութեան կարգադրութիւններ: (տէֆանս արթիվ) Օդային թէ ցամաքային միջոցներով:

Ասոնք զօրու կարգադրութիւններ են որ՝ կ'ընձեռնեն զինուորական իշխանութիւնները՝ ժողովուրդին վտանգը սահմանափակելու, խուճ-

ճապի չմատնելու և բարձր պահելու համար երկրի մը բարոյականը:

3) Կրատրական պաշտպանութեան կարգադրութիւններ. (տէֆանս բասարիվ) որը իշխանութիւններու եւ ժողովուրդին գործն է. Այս մարզին մէջ ունինք ընելիք 2 տեսակ միջոցներ՝

Ա. Նախազգուշական միջոցներ. —

1) Քաղաքը պարպել. — Հեռացնել այն որ երկրին պաշտպանութեան գործին մէջ ուևէ ղերչունի. այսպէսով նախտեսուած կ'ըլլայ օդային ամենէն մեծ վտանգներէն մին՝ ժողովուրդին խուճապը, և պահպանուած ու բարձր պահուած ամենէն ուժեղ յենարաններէն մին՝ երկրի մը բարոյական կորովը:

Կարելի է ցորեկները գործ ունեցողները զիշերը հեռացնել. և քաղաքին մէջ պահել մի միայն անոնք որոնց պարտականութիւնը կ'ըստիպէ մնալ զիշեր ցորեկ: Այս վերջիններու պաշտպանութիւնը կ'ապահովենք՝ 2 ձեւով՝ Անհատապէս և հաւաքապէս:

Ա. Անհատական միջոցներ. —

1) Դիմակներով որոնք՝ երկու սկզբունքի վրայ հիմնուած են:

Ոմանք կը զտեն շնչուած օդը, կը մաքրեն թունաւոր մթնոլորտի վնասակար կազերը՝ չեզաքացնող նիւթերու շնորհիւ և ենթակային կը հայթայթեն մաքուր օդ, զերծ թունաւոր կազերէ (մասագ ֆիլթրան):

Աւրիշներ՝ արտաքին թունաւոր օդը չեն

գործածեր: Կատարեալ սուզազգեստի մը պէս  
հնթական դերձ կը պահեն բոլոր վնասակար  
կազիրէ և անոր կը հայթայթեն թթուածին ու-  
րոշ սիսթէմով (մնագ իջօլան): Առաջին տեսակը  
ժողովուրդին, իսկ երկրորդը՝ բժիշկներու և հա-  
կանեխիչներու համար է:

2) Մասնաւոր հանդերձեղէններով՝ Անթա-  
փանցիկ կերպասէ կամ քառչուքէ պատրաս-  
տուած գլխանսց, ձեռնոց, հագուստ, կօշիկ ելն:

Դիմակներ գոյութիւն ունին ձիու, շունի  
համար. ինչպէս նաև կօշիկներ:

Դիմակի հարցը ներկայիս բացարձակօրէն կա-  
տարելագործուած է եւ կը պաշտպանէ բոլոր  
գոյութիւն ունեցող, երեւակայելի հաւանական,  
պարզ թէ բազադրեալ, թեթև թէ ծանր, բոլոր  
կազիրու դէմ միայն պէտք է զայն գործածել  
գիտնալ:

### Բ. Հաւաքական միջոցներ.—

Պէտք է հաստատել ապաստանարաններ  
ապրի) գիտականօրէն հաստատուած և պաշտ-  
պանուած: Այնպիսի տեղեր՝ որ կազիրը չկարե-  
նան մտնել: Հաստատել՝ ողջ զտող եւ վերածնող  
կամ վերանորոգող ամրափակ սիսթէմներ:

Ինչպէս երկու տեսակ դիմակ կայ, նոյնպէս  
երկու տեսակ ապաստանարաններ գոյութիւն  
ունին միեւնոյն սկզբունքով. Մինչեւ իսկ գո-  
յութիւն ունին ճշշեալ օդով (էո զօմըրիմէ) յա-  
տուկ, իտէալ ապաստանարաններ:

Ասոնք պարտին լրացնել կարգ մը պայմաններ:

1) Պաշտպանել կազիրու դէմ և ապահովել  
Յժամուան համար օդ, արմաադրելով իւրաքան-  
չիւր անձի առնուագն 1 – 1.5 խորանարդ  
մէթը օդ իւրաքանչիւր ժամուան համար և 1  
մէթը քառակուսի տեղ:

2) Ամէն հաւանականութեան հանդէպ ու-  
նենալ՝ դիմակ տրամադրելի:

3) Բացարձակօրէն ստիպողական լոյսը՝ ե-  
լեկտրականութիմն է: Գրպանի ելեքտրական լամ-  
պեր ունենալ:

4) Ծխելը, մոմ, քարիւղ վառելը բացար-  
ձակապէս արգիլուած է:

5) Կերակուրները, խմելիքները տաքցնել  
ալքոլով:

6) Կահաւորում խիստ ստիպողական եւ ան-  
ըրաժեշտ պէտքեր միայն:

7) Միզաման, պէտքարան, և կղկղանքի  
ոչնչացումը ապահովել Սուստ քութիրով. դրանը  
առջեւ, Քլլօրիմը տը շո լեցնել:

8) Մնունդ կը հայթայթուի ի հարկին պա-  
րենաւորման յանձնախումբի կողմէ:

9. Սղոց, թի, բահ, բրիչ, կացին, առատ առազ  
և հականեխական դեղեր ու գործիքներ ունենալ:

10) Բացարձակօրէն անշարժ և հանդարտ  
մնալ որպէս զի նուազ թթուածին սպառենք և  
գուրս ձգել այն ամէն ինչ որ աւելորդ օքսիժէն  
կ'սպառէ:

Ինչպէս ստուգել որ թունաւոր կազ մնած է:

1) Կաղերը երբեմն կը մատնուին իրենց հոտերով:

2) Սիկարին մուխը տհաճոյ համ մը կ'ունենայ եթէ օդին մէջ իրէրիթ, Արսին, Փոսժէն գոյութիւն ունենայ:

3) Մուկի, գանարեայի կլն. փոքր անասուններու զգայնութիւնը փորձել:

4) Որոշ գործիքներ՝ տէ՛ջէրթէօր որոնք անմիջապէս կը ցուցնեն թունաւոր կազերու գոյութիւնը:

Ի՞նչ ընել եթէ կազը մնած է:

1) Անմիջապէս գիմակ անցնել եւ զայն ոչնչացնել թիւվվէրիզաթէօրով կամ պարզ ֆլլայթօրս գործածել, չէզո՞քացնող հեղուկներով:

2) Եթէ գիմակ չունինք, գլուխնիս փաթթել բուրդէ ծածկոց մը Քրիսթօ տը սուտի լուծոյթի մէջ թաթխուած:

3) Ճեղքերը, ծակերը փնտռել և գոցել. Եթէ չկրցանք և ապաստանարանը զօրաւոր կերպով վարակուած է անմիջապէս պարպել և հեռանալ:

Ինչպէս ստուգել որ ներշնչուած օդին պարակած թթուածինին քանակը լայնօրէն բաւա-

Փորձեցէք վառել լուցկի մը կամ մոմ մը: Որքան ատեն որ փորձը յաջողի կը նշանակէ, թթուածինի համեմատութիւնը լաւ է:

Եթէ լուցկին չի վառի, կը նշանակէ որ ուսիթէնի համեմատութիւնը այն աստիճանի է ու:

անմիջական վտանգ չիկայ. սակայն խիստ կենսական անհրաժեշտութիւն մըն է ամենամօտիկ ժամանակի մը մէջ, որքան շուտ որ հնարէ է, օդը նորոգել:

Ապաստանարաններով կարելի է ապահովել նորածինները, մանուկները, ծերերը, հիւանդները, որոնք չեն կրնաք գիմակ գործածել: Այսպէս որ կարելի է հաստատել հոն՝ ընտանիքներ, վիրաւորներ, քինիք, հիւանդանոց կլն:

Խրամներ. Պէտք է ըլլան 1,80 — 2 մէթը խոր և 0,80 լայն: Փորուած հողերը շուրջը լեցընել, տան չէնքէն այնքան հեռու պէտք է ըլլան որ տանը փլուզումը խրամներուն չի վասէ: Ունենալ գիմակ, բահ եւ բրիչ:

Ինչպէս պաշտպանուիլ տուներու մէջ: —

1) Հրդեհի պատահականութիւնը և վտանգը նուազեցնել, պարպելով աւելորդ, հին եւ շուտ բռնկող կարասիք և ապահովելով առատ աւագ:

2) Սահմանափակել և արգիլել կազերու ներս թափանցումը փակցնելով բոլոր ծակերը, ճեղքերը՝ թուղթ-խմորով, խլժով, մասթիքով, բըլաթրով, շաթթէրթմանով, սեւ օճառով են. ձիթարդողի մէջ թաթխուած շորերով գոցել փեղկերուն մէջտեղը, ծխնելոյզները կլն:

3) Ապահովել ջուր, սննդեղէն, ամբափակ ամաններու կամ անթափանցիկ նիւթէ յատուկ



տոպլակներու մէջ։ Կարգ մը ստիպողական, հականեխիչ և չէզոքացնող դեղեր, մի քանի ծածկոց, վերմակ, բահ ու բրիչ պատրաստ ունենալ.

4) Պատուհանները ներսի կողմէն՝ չէզոքացնող լուծոյթ թաթխուած ծածկոցներով, պըւլէնքէթներով, գորգերով պատել և գամել՝ իսկ փեղկեր ու շրջանակի տախտակները կրակ չ'առնող նիւթերով ծիփել (ըլլաթրով)։ Չէզոքացնող հեղուկներ են օրինակ.

1) Պիքարպօնատ տը սուտ՝ 22 առ հազար ջուրով լուծոյթը։

2) Գարզօնաթ տը սուտ՝ 2,5 կր. իրուիլ-ֆիդ՝ 2, ջուր՝ 200 կրամ։

### Դարմանական միջոցներ

Ըսինք որ պաշտպանութիւնը ունի՝ նախազգուշական և դարմանական, միջոցնզը. մաքառիլ հրդեհներու դէմ, վերցնել, խնամել զոհւողները, հականեխել և չեզոքացնել թոյները են։ Դարմանական վերջին խնամքներն են որ յետին փրկութեան միջոցներն են, զոհուելու և մահանալու ենթակայ ժողովուրդին համար։ Ասոնք զինուորական և բժշկա-առողջապահական զանազան սպասարկութիւններու գործներն են։

Դիտելիներ. —

Որ մէկ ձեւով ալ ըլլայ յարձակումը՝ հրձիդ թէ պայթուցիկ, կազային թէ միքընպալից, ինք-

նապաշտպանութեան հարցը կատարելագործուած, ապահով եւ վստահելի է, հարկ է միայն կարգապահովթեամբ, հանդարտովթեամբ եւ առանց խուժապի գործադրել պաշտպանողական միջոցները։

Մասնաւորելով իօսքս լիբանանի մասին, պարտինք գիտակցիլ որ եթէ մենք զուրկ ենք կը կաթծենք և մեր տրամադրութեան տակ չունինք գիտութեան տրամադրելի արհեստական միջոցները, մենք կը վայելենք սակայն լիբանանի բնական առաւելութիւնները, աշխարհագրական դիրքը և սքանչելի կլիման. եւ մտահոգուելու ոչինչ ունինք որքան կը վայելենք Ասպետական Ֆրանսայի եւ լիբանանի կառավարութեան գուրզուրոտ պաշտպանութիւնը և անթերապահ ու սիրալիկ հոգածութիւնը. Արդարեւ մթնոլորտի ազդեցութիւնը մեծ դեր կը խաղայ կազերու գործունէութեան վրայ։

1) Կազերը ընդհանրապէս կոհակի ձեւ տեղի կ'ունենան և ամպի պէս, ծածկոցի պէս կը տարածուին մթնոլորտին մէջ. արդ հովը անոնց գլւխաւոր մօթէօրն է, միիշ ուժն է, հովը առաջնախարդ դեր մ'ունի կոհակներու տարածման, ուղկարգ դեր մ'ունի կոհակներու գործին մէջ։ 1 4 մէթը ղութեան կամ ցրուելու գործին մէջ։ 1 4 մէթը յառաջացող (մէկ երկվայրկանի մէջ) մեղմ հոյառաջացող (մէկ երկվայրկանի մէջ) մեղմ հոյառաջացող 5—10 մէթընոց շարժուն, վերը նպաստաւոր են. 5—10 մէթընոց շարժուն, վերը նպաստաւոր են. Արգօրաւոր հովերը կը ցրուեն, աննպաստ են։ Արգօրաւոր հովերը կը ցրուեն, աննպաստ են։ Արգօրաւոր հովերը և աղջամուղջը յարմարագոյն ժամացալոյնը և աղջամուղջը յարմարագոյն ժամա-

նակներն են թունաւոր կոհակներ արձակելու  
համար:

2) Արեւը՝ մթնոլորտի օդին վարի խաւերը  
տաքցնելով դէպի վեր շարժումներ կ'ստեղծէ,  
չողէն՝ դէպի բարձր եւ պաղ մթնոլորտը օդի  
խաւեր կը բարձրացնէ: Արևի ատեն կոհակներ  
չեն նետուիր, քանի որ չեն կընար դէպի վար  
իջնալ և արդիւնք տալ:

3) Խոնաւութիւնը. Առատ անձրեւ մը կը նը-  
ւագէ կազերու աղղեցութիւնը: Զուրը՝ անձրեւի  
կաթիլներու ձե, մշուշի հանգամանքով, կ'ոչըն-  
չացնէ, կամ կը տարրալուծէ կազերը: Ընդհա-  
կառակը շուրի շոգին, թեթեւ մշուշ մը, արգելք  
չեն կոհակներուն և կը նպաստեն կազերու ազ-  
դելուն:

4) Երկրային դիրքը. Տափարակ դաշտերը և  
հողերը աւելի նպաստաւոր են կոհակներուն տա-  
րածման, քան լեռնային, խորդուբորդ, ձորերով  
ու բլուրներով վայրերը:

Այսպէս ուրեմն՝ կոհակներու համար նպաս-  
տաւոր են՝ մեղմ հով, ամպոտ, թեթեւորէն մի-  
գապատ օդ, շոգի, տափարակ դաշտ, ո՛չ արեւ, ո՛չ  
անձրեւ:

Աննպաստ են՝ զօրաւոր հով, արեւ, անձրեւ,  
շուր, խիտ մշուշ, խոնաւ օդ, խորտովորդ լեռ-  
նային վայրեր եւ այլափոխ կլիմայ:

Այնպէս որ՝ մէկ խօսքով կիբանանի մէջ օժ-  
տուած ենք բնական այն բոլոր առաւելութիւն-

ներով որոնք ա՛նպաստ են կազերու տարած-  
ման գործին: Երբ ասոնց կ'աւելցնենք՝ քաղաք-  
ներու եւ գիւղերու այլազան վայրերու մէջ  
ցանցաօրէն ցրուած հանգամանքը, փոխադը-  
րութեան ճամբաներու և միջոցներու գիւրու-  
թիւնը, կ'ունենանք ինքնապաշտպանութեան  
համար ամենազօրեղ և բաւարար երաշխիքը:

Հարկ անհրաժեշտ է սակայն սորվիլ և գիտ-  
նալ օգտուիլ բնութեան թէ գիտութեան տրա-  
մադրած միջոցներէն, պարագային համեմատ:  
Գիտակից ժողովուրդ մը երբ կ'ստանձնէ գոր-  
ծադրել իր պարտականութիւնները և հետեւիլ  
եշխանութիւններու հրահանգներուն, վտանգը  
կը հեռանայ:

#### ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹԵՂԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ.

Ի՞նչ ընել երբ ահազանգի նշան տրուի: —

1) Եթէ դուրսն ես՝ առանց խուճապի, հան-  
գարտութեամբ և պաղարիւնութեամբ գնա տու-  
նըդ կամ ամենամօտիկ ապաստանարանը:

2) Եթէ տունն ես՝

Եթէ ապաստանարան պիտի երթաս, գոցէ  
փեղկերդ, ջուրի, կազի, ելեքտրականութեան  
ժամացոյցները: Գրպանի ելեքտրական լամփ մը,  
գիմակդ, մէկ երկու ծածկոց առ և գնա:

3. Իսկ եթէ ննար չէ՝ մօտակայ թաքստոց մը,  
կամ իրամի մը մէջ ապառտանի՝

Ստուգել գուռներու, պատուհաններու ծակերը, ձեղքերը:

Մարել լոյսերը, օճախները, ելեքտրականութեան ևն.ի ժամացոյցները:

Վերնայարկէն նախընտրելի է տան վարի յարկը իջնալ:

Պատուհաններուն հակառակ կողմի երկու հաստ պատերուն անկիւնը կամ տան ամենէն լաւ պաշտպանուած անկիւնը ապաստանիլ:

Դիմակ դնել, իսկ եթէ չունինք՝ աչքերնիս պաշտպանել չօֆէորի ակնոցով. քթին ու բերանին դիմացը թաց լաթ մը, թաշկինակ մը, կամ շատ մը ծալքով բուրդէ կտոր մը բռնել, որը եթէ հնար է 22 առ հազար պիքարպօնաթար սուտի լուծոյթով թրջուած ըլլայ:

Ի՞նչ ընել եթէ անակնկալ կերպով ոմբակոծում սկսաւ.

Եթէ տունն ես՝ գուրս մի ելեր և վերը գըրուած հրահանգներուն հետեւիր: Ռմբակոծման ատեն թէլէֆօն մի ըներ, հանդարտ կեցիր մինչեւ որ ահազանգը վերջացած է ի նշան չի տը բռնի:

Եթէ դուրս ես՝ մի վաղեր. առժամապէս 2 հաստ պատի մը անկիւնը, փոսի մը մէջ ապաստանիր, եթէ ոռոմբի հանդիպիս՝ փորիդ վրայ պառկիր անշարժ և բերանիդ ու քթիդ թաշկինակդ թրջէ դեր եթէ դիմակ չունիս:

Ի՞նչ ընել եթէ թունաւոր կոհակի մը հանդիպինք. —

Եթէ դիմակ ունինք՝ անմիջապէս անցնել, ոյժով չի վազել, չի պոռալ:

Եթէ դիմակ չունինք՝ նախապէս յիշուած ձեւով զմեզ պաշտպանել:

Երբ թունաւոր կազերու հոտը առնէք՝

Խորունկ մի չնչէք, մակերեսային թեթևօրէն չնչեցէք և ձեր թոքերը թունաւոր օդով մի լեցընէք, մի պոռաք, մի վազէք, հանդարտ կեցէք և մեղմօրէն հեռացէք,

Հեռանալ թունաւոր մթնոլորտէն՝ հովին հակառակ կողմը ուղղուելով:

Չի պոռալ, չի վազել, սանդուխ չ'ելեր, ոյժ չի վատնել, չի յուզուիլ:

Հեռանալէ վերջ՝ անշարժ պառկիլ և սպասել Օգնութեան Յանձախումնին և փոխադրուիլ հանդարտութեամբ:

Չեռքերնիդ աչքերնիդ չի տանիլ:

Եթէ թունաւոր կազ չնչած ենք կամ կասկածելի թունաւոր հեղուկի սրսկումներ ստացած ենք, պարագային համապատասխան գարման կ'ստանանք Օգնութեան կայանին մէջ:

Ի՞նչ ընել ահազանգէն վերջ. —

Չ'երթալ, չի պտտիլ այն տեղերը ուր ոռոմբ պոյթած է, նամանաւանդ արեւոտ և տաք օդին:

Զի մտնել վայր մը՝ ուր թունաւոր կազեր  
մտած են.

Զի դպչիլ հողի, ոռւմբի կտորներու, չուտել,  
չի խմել, չի գործածել սննդեղէն, ըմպելի, հա-  
գուստեղէն, անկողին, կաճ և ամէն ինչ որ վա-  
րակուած է, առանց հականեխումի և հրամանի:

Զի մտնել ձեր տունը եթէ վարակուած է,  
չի դպչիլ ոեւէ առարկայի հականեխուելէ առաջ:

Եթէ կան վիրաւորներ, կազէ վարակուած-  
ներ, չդպչիլ, այլ իմաց տալ յատուկ սպասար-  
կութեան:

ԿԱՐԴ ՄԸ ՍՏԻԳՈՂԱԿԱՆ, ՀԱԿԱՆԵԽՈՒԶ  
ԵՒ ԶԵԶՈՔԱՑՆՈՂ ԿԵՂԵՐ, ՈՐ ՊԱՐՑԻՆՔ  
ՈՒՆԵՆԱԼ՝

Քըլօրիւր տը շո ան պուած էթանշ կամ՝ իքօ-  
քըլօրիթ տը քալսիօմ:

Բէրլը տէթէր.

Բարիէ պիւվար.

Բամպակ.

Թէնթիւր տիօտ, էթէր.


Կազ - պանտ.

Օ օքափէնէ, բէրմանկանած տը բօթաս 1 առ  
հազար.

Ալքօլ, պիքարպօնած տը սուտ 22 առ հազար.

Քարպօնած տը սուտ.


Օ տը ժավել, օճառ, աղջուր 14 առ հազար.



ՏԱ

Տի մասն ուղարկութեան համար  
Տառը Ա.

Տե ազգային ուսուցչութեան համար  
Տի բարեկարգ պատրիարքական աշխարհական ազգային  
ակադեմիա ու ակադեմիական ակադեմիա աշխարհական ազգային  
ակադեմիա աշխարհական ազգային ակադեմիա աշխարհական ազգային



ՀՀ Ազգային գրադարան



NL0278851

13.325

م